

ԱՆԱԾԻՏ

Հ Ա Ն Դ Է Ս

ԱԶԳԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ

ԺԱ. ՏԱՐԻ 1909

ՅՈՒՆԻՍ—ՅՈՒԼԻՍ

ԹԻՒ 3-4.

„ՄԻՐԷՕՒԻ ՅԻՍՆԱՍԵԱԿՐ

Քանի մը շարժք առաջ, գրական աշխարհը տօնոց անօրինակ փառաւորութեամբ, փրովանսական մեծ քաղաքին՝ Արլի մէջ, Փրովանսի մեծ բանաստեղծ Ֆրեդերիք Միսթրալի անմահ հրաշակերտին՝ «Միքէյօ»-ի յիշմանակը:

Փրովանսը ասե՛նով անկախ թագաւորութիւն մը եղած է եւ ունեցած է իր ուրօյն բարբառն ու գրականութիւնը. իր բարբառը. «օք» է լեզուն, նոյնիսկ աւելի կանուխ զարգացած, յղկուած է քան «օյլ»-ի լեզուն, այսինքն արդէ Ֆրանսերէնին նախնական ձեւը: Իր բանաստեղծութիւնը, թրուպատուքնեքու փափուկ զնարին վրայ մարդուած ու նրբացած, արուեստասէր շողջողուն Արքունիքի մը եւ զղեակներու մէջ մշակուած, աւելի առաջ քան Ֆրանսական գրականութիւնը՝ ճանաչուած է մեծ փայլով եւ ազգած է նոյնիսկ հելասիային Պրանսայի եւ Իտալիոյ: Բանաստեղծութեան վրայ. Փեթրարքա աշակերտ մը եղած է Փրովանսի թրուպատուքնեքուն: Բայց հելասիային Պրանսային վիճակուած էր քաղաքական յաղթանակը տանիլ Հարաւին վրայ: Փրովանս կորսնցուցած է զիր թագաւորութիւնը. եւ հետզհետէ իր ուրօյն գրականութեան

մտգունած, տկարացած. եւ տեղի տուած է «օյլ»-ի լեզուով գրականութեան: Միսթրալի հոյակապ գերը եղաւ վերակենդանացնել «օք»-ի լեզուն ու գրականութիւնը: Այն հզօր ու վճիտ հանճարովը որով օժտուած էր. Միսթրալ կարող էր՝ Տոտէի, Արէնի եւ ուրիշ Հարաւցի գրագէտներու պէս՝ Ֆրանսերէն գրականութեան յարիլ եւ անոր մէջ բռնել առաջին տեղերէն մին. գորովագին սիրով մը կապուելով իր փոքրիկ հայրենիքին հին յիշատակներուն, աւանդութիւններուն, երբեմն փառասուր ու գեղեցիկ եղած լեզուին ու բանաստեղծութեանը, եւ նոյն ասե՛ն՝ իրր նուրբ գեղեցիկագէտ՝ ըմբռնելով թէ ի՛նչ ի՛նչնախորհ ու մասնայատուկ գեղեցկութեան հանք մը կար շահագործելու՝ այդ լքուած բայց հարուստ հողին մէջ. Միսթրալ որոյնց իր ուժերը նուիրել փրովանսական գրականութեան վերածնունդին, եւ յաջողեցաւ: «Միքէյօն», իր առաջին գործը, գլուխ-գործոց մը, փրովանսական բանաստեղծութեան մը ինքնուրոյն գոյութիւն մը վերատին ունենալու իրաւունքը արդարացուց լիովին: Այդ քերթուածէն յետոյ, որ տիեզերական հոգակ մը ստացաւ, Միսթրալ հրատարակեց Քայիհնայ զիւցաներգութիւնը, ներք քերթողական բորնիկը, Ռոնի հերոսածը՝ հայրենաշունչ վեպերգը, Յովհաննա թագուհին՝ ողբերգութիւնը, Ոսկի կղզիներ՝ քնարերգական բանաստեղծութեանց հաւաքածու, Յիլպրիօի գանձը, փրովանսական

լիզուի . պատմութեան , աշխարհագրութեան , բուսաբանութեան , տեղագրութեան , աանդու-
թեանց հանրագիտական բառարան . եւ իր
Յիւստինի կը մնայ միշտ ամենին կատարեալ եւ
ամենին զնքոյշ ու հրապուրիչ արտագրու-
թիւնը : Անոր երեւումը ողջունուեցաւ Լա-
մարթիւնէն խանդավառ յօդուածով մը . ուր
Ֆրանսական բուսանթիքովն մեծ քնարեգուն
սապէս կը խօսէր .

« . . . Բարեկ րուր մը պիտի տամ ձեզի
այտօ . մեծ գիւցազներգակ բանաստեղծ մը
ծնած է , ճշմարիտ հոմերական բանաստեղծ մը՝
մեր օրերուն մէջ յայտնուած , բանաստեղծ մը
որ՝ ինչպէս Դեկալտի մարբիկը՝ Գրօի մէկ
զայլախազէն է ծնած . նախնական բանաստեղծ
մը մեր անկուսի դարուն մէջ . յոյն բանաստեղծ
մը Ավինիոնի մէջ . բանաստեղծ մը որ գաւա-
ռաբարձած մը լեզու մը կը ստեղծէ ինչպէս
Փեթրարա ստեղծեց իտալերէնը . որ գոնե՛կ
կործայէ մը կը հանէ երեւակայութիւնն ու
ակնայնը զմայլեցնող պատկերալից եւ ներդաշ-
նակ բարբառ մը . բանաստեղծ մը 25 տարե-
կան , որ՝ մէկ ցայտով՝ իր երակէն կը բղխե-
ցնէ՝ մազուր ու ներդաշնակ ալիքներով .
գեղջկական զիւցազներգութիւն մը . ուր
Հոմերի Ողիսականին նկարագրական տեսա-
բանները եւ Դալիսիս ու Գլօխի անտեղօրէն
սիրատարփ տեսարանները . քրիստոնէութեան
սրբութիւններուն ու տխրութիւններուն խառ-
նուած , երգուած են Լոնգոսի շնորհովը եւ
Գիոսի կոյրին վեհափառ պարզու կնարովը : »

Ժօսիւնի հեղինակին այս գնահատումը այն-
քան ճիշտ էր որքան խանդավառ : Միքէյօն
կ'արթնցնէր հոմերական զնարին շատոնց
ի վեր մարած ոսկի հնչելու : Եւ դասական
արուեստի նմանողութիւնն մը չէր ան . այն
անհանդուրժելի «փասթիլ»ներէն չէր . որոնց
մէջ յունական գեղեցկագիտութեան արտաքին
գծերը կը կապուէին իմաստակօրէն՝ առանց
հոգին վերապրեցնելու . խառնուածքի , ցեղի ,
կլիմայի , դաստիարակութեան նանդիտութիւն-
ներով , եւ հանձարի ստեղծագործ կրակովը՝
Միքէլաջի իրականապէս կը վերակենդանացնէր
հոմերական վճիտ , վեհ ու մարդկային բա-
նաստեղծութիւնը :

Ոչինչ աւելի պարզ է քան Միքէյօն Նիւթը .
digitised by

սիրոյ հասարակ պատմութիւնն մըն է . որ կը
սկսի քերուշ հովուերգութեամբ մը , կ'անցնի
զիւցազնական ու տառնական փուլերէ եւ կը
վերջանայ եղբերգութեամբ : Այդ պատմու-
թիւնը առիթ եղած է բանաստեղծին՝ սեւեռելու
խումբ մը տիպարներ ամուր ու վերջնական
գծերով , նկարելու իր երկրին բնական այլա-
զան տեսարանները . պատկերացնելու իր ժո-
վրդին բարբերը , սովորութիւնները , հաւա-
տալիքները : Ամէն ինչ այդ քերթուածին մէջ
կը բղխի կեանքի աղբիւրէն . իրականութեան
առողջ զգացումէն : Բայց վէպ մը չէ գործը ,
կեանքը նոյնութեամբ օրինակելու . չի ձգտեր՝
ինչպէս իրապաշտ վէպերը : Քերթուած մըն
է . կ'երգի կեանքը . ու երեւակայութիւնը հոն
կը խառնուի իրականութեան , բայց երեւա-
կայութիւնն մը որ իրական է՝ եթէ կարելի է
այսպէս ըսել՝ որովհետեւ . ժողովրդին հոգին
զայն յօրինած է ու կենդանի դարձուցած (*) :

Յրանսական կառավարութիւնն ու ժողո-
վուրդը միշտ ամենախորին յարգանքով պա-
շարած են Միքէլաջի ու իր գործը . քաջ ըմ-
բռնելով որ այդ գրական ու ցեղային շարժման
մէջ քաղաքական պատակտան վտանգ չկար ,
այ գեղեցկագիտական հարստութեան մը յա-
ւելումը՝ Ֆրանսական ընդհանուր հայրենիքին
համար : Տօներուն որ Արլի մէջ կատարուեցան ,
փառաբանելու համար Միքէյօն ու Միքէլաջը
եւ Փրովանսի բանաստեղծութիւնը , Ֆրանսա-
կան կառավարութիւնը , ամբողջ Ֆրանսական
մտաւորականութեան ներկայացուցիչները ,
օտար գրականութեանց ներկայացուցիչներու
հետ , խանդով ու պատկառանքով մասնակցե-
ցան :

Այս ազիւն կը հրատարակենք Միքէլաջի
քնարեգական էջերէն մէկ քանիտն հայերէն
թարգմանութիւնը :

Ա . Ջ .

(*) Տե՛ս՝ Ա . Զօպանեան , ռուսմատրաքիւն Յրտե-
րիկ Միքրայի մասին , « Լուսն » , 1905 օգոստոսե-
հոկ , 1908 յունուար-ապրիլ :
A.R.A.R.®